

891.99  
4-63



1606

Ա. ԱՐՄԱՆ

ՄԵԽԱՑՈՂ  
ՇՈՒՐԵԼՈՅՆԵՐ

Բանասեղծութիւններ

1914—1918

391.99  
Q - 92

Off Base of spine

Offs. Улан-Гомбэ

$$\begin{array}{r} 891.99 \\ \hline 4 = 63 \end{array}$$

*Gnophosula* - les. capre

## Ա. ԱՐՄԱՆ



# ՄԻԱՑՈՂ ՇՈՒՇԱՆՆԵՐ

1052

Բանասեղծութիւններ 1914—1918

(Գրւած՝ Տրապիզոն, Սուլիս  
Թիֆլիս, Հիւմ. Կովկաս)



ԹԻՖԼԻՍ

1919

## ԵՐԹԱՌԱԴ ՀԵՐԱ...

ԵՐԹԱՆՔ Հերա, ազրիւրին մօտ այս գիւղին,  
Արեդակին ժահէն յետո, լուսնին տակ՝  
Բուռավըս քեղ շուր խմցնեմ անձկագին,  
Բուռիկ մէջէն ջուր թող խմեմ ես անյագ:

ԵՐԹԱՆՔ Հերա, սարերէն վեր այս լոխն  
Ցուշիկ-յուշիկ ծաղկանց մէջէն քալելու...  
Ոնոնք պառմեն անյայտ հէքեաթը մերին  
Մենք շնչակուա լոենք «Սիրո ալելու...»

ԵՐԹԱՆՔ Հերա... Տես, դիշերն է լուսագեղ,  
Զոյգ Ֆը մարտլ հիմա իրար լիզեցին...  
Ախ այն մեր ջինջ սէրն էր քնքուշ ու բիւրեղ,  
Մեր սէրը իւհնթ, խենթ ու մանուկ փափկածին:

կեանքն ի՞նչ է որ—Անցնող տառալ վաղաշեջ...  
Երեկընէ մինչև այսօր լուս, անձայն,  
Թվ գիտէ թէ քանի կեանքեր սիրատենջ  
Մոմերու պէս մէկիկ, մէկիկ մարեցան:

Երթանք Հէրա, քանի «Այսօր»ն ունինք դեռ  
Քանի գարունն դեռ պայծառ է, արևոտ.  
Շուրթերուս դիր շրթունքներդ վարդիթեր  
Սէրդդ ծծեմ, ծծէ յոյզերս ու կարօտ...



\* \*

Թուխ լեռները արև հագան  
Պսպղուն արև վէտ ի վէտ,  
Մերկ ծառերը տերև հագան  
Կանաչ տերև արփաւէտ:

Լորամորգերն երամ-երամ  
Փախած ձմբան հովերէն,  
Ցայդալոյսին հետ մէկ-բերան  
Ճամբա ինկան ծովերէն:

Մէգն հալեցաւ, շողշող չորս դին  
Կեանքն է անհոգ ու անցաւ,  
Ախ իմ սրտին, վախ իմ սրտին  
Մոայլը միայն չ'անցաւ,



## ԳԻՇԵՐ

Դիշերը խմբ, գիշերը լուս,  
Դիշերը պարզ, արծաթակուռ...  
Ծովը ննջեց, օյ ինչ անուշ  
Հովը շնչեց, նուրբ, հեղանուշ:

Օրը մեռաւ մահով խաղաղ  
Դիշերին մէջ լուսաշաղախ,  
Ու լճեցին ձայներն հազար  
Խնկան քունի, լեռ, ձօր ու սար...

Ուկեմեղաւ առտղելը զմրուխտ,  
Լուսին չքնաղ—Սիրո պանդուխտ—  
Երազ ծիր-կաթ, երկինք լաղութ  
Գիշերն է խմբ, գիշերը՝ լուս...



## ԽՆԺԻՇ ԴԱՐՁՈՒՄ...

ԽնժիՇ դարցուր զոյգ աչքերը եղնիկի,  
Դերւիլ կ'ուզեմ կախարդանքէն ես անոնց.  
Ու ժպաէ ինձ անուշ ժպտովդ մանկիկի  
Հողիու—սպունչ յորցած—ծարաւ է զատոնց:

ԽնժիՇ դարցուր զոյգ պարտէզներդ մոգական,  
Ու նայւածքիւ ձեռքէն բանած տիրապէս  
Հոն պատշուր, մինչև յոգնի, յափրի ան...  
Թող ես քաղեմ սիրո վարդերդ խենթի պէս:

ԽնժիՇ դարցուր մերկ լիճերըդ ոսկեհուր,  
Կուզեմ սուզւիլ յատակն անոնց ես նորէն  
Ու մէջ մրն ալ չելլել հոնկէ թաղւիլ լուս  
Անէանալ խորքերուդ մէջ խենթօքէն...

Խնծի գարցուր զոյգ գիշերներդ բիւրեղետ  
Գիշեր մըն ալ իմ հոգիս է, ով իմ սէրս...  
Սև գիշերներդ մահիկն ունին իրենց վրա  
Կ'ուզեմ որ լոյս սփռեն անոնք սրտէս ներս:

Խոր բիւրերդ իմիններուս օղակած  
Այդպէս անջարժ կեցիր հիմա իրը արձան,  
Ու ես անխօս՝ պերճ անդրիխդ դէմ-գիմաց  
Հիրնոսացած, թող չ'արթննամ, չ'արթննամ...



## ԴԻՑՈՒՀԻՌՈՒ...

Գինինվդ եմ արբեցած  
Ով գիցուհիս,  
Հաշիշնվդ եմ խենդեցած  
Գամ՝ գրկէ զիս:

Հէյ անսիրտ, Էր չես զդար  
Որ քեզմէ զատ,  
Ոչ մէկ սիրտ սրտիս հտմար  
Չէ հարազատ:

Դուն իմ կեանք, զուն իմ աստւած,  
Դուն իմ հաւատք.  
Առանց քեզ՝ ես մոլորւած  
Անդեկ նաւակ:

## ԴՈՒՆ

Խ-ին

Բաց գիրկու, տես կուզամ  
Կը յորդի՞ սէցս,  
Գրկէ զիս, գէթ մէկ անզամ  
Վասին յոյսերս...»:



«Կեանքս, ըսիր, գաշտ մ'է խոպան, ամայի.  
— Նստած էինք ծովափին մօտ երկուսով —  
Ա՛խ ես դժաხե՞ ասաղըս այսպէս կը մարի  
Մէկը չըլլար աւանդ հոգիս կաբուցող...»

Ու լռեցիր..., Սէրք ծածուկ կը լողար  
Խօրքերուն մէջ զոյգ ծովերուդ անյատակ.  
Ու երազին հեշտանքներէն դողահար՝  
Անյայս յայզեր փոթորկւէին կուրծքիդ տակ:

Եայւածքիդ հուրն երբ աչքերուս մէջ ինկաւ  
Սիրտքս յանկարծ սարսուռ մ զգաց ջերմագին.  
Վաղուց արդեօք սիրեր էի քեզ անձկաւ  
Թէ այդ ժամին ինձ գրաւեց սէրդ անզին՝

Այդ չը գիտեմ, գիտեմ միայն որ յաճախ  
Երազիս մէջ ինձ կ'երևաս թաքթաքուր  
«Եկուր - կ'ըսես - երթանք սիբո ծաղկաքաղ...»  
Ու դրկիդ մէջ ինձ կը աւանիս, չգիտեմ մւր...:



## ԱՇԽԵՐԴ ԽՈՒՄԱՐ-ԽՈՒՄԱՐ

Աչքերը՝ խումար-խումար  
Ունքերը՝ ածուխ-կամար  
Ողջ հոգիս ես կուտայի  
Մէկ անդամ ոլաշիդ հոմար:

Թուշերը՝ դեղձեր հասած  
Բերանդ է՝ լուսին կիսած  
Առջերդ ծունկ կը չոքիմ  
Կը պաշտեմ քեզ գերթ աստւած:

Ծիծերը՝ ջուխտակ լորի,  
Էրեցիր գուն բոլորի...  
Վարդ նետեմ շապիկէդ ներս  
Ծիծերուդ մէջ զլորի:

## ՆԻԿԱՐ ԱՂՋԻԿԸ

Քալւածքըդ՝ կաքաւ թեթև  
Դիւթեցիր ինձ ինչպէս զե.  
Երթներէդ մեղր կը կաթէ  
Զիւն-ճերմակ վերի անթհ:

Հանակդ է ուշլվի—չինար,  
Գերիգ եմ. ալ չեմ կրնար.  
Ա՛յս ես քեզ չը տեսնեի  
Կամ չքնաղ գեղըդ չըլլար:



Նիհար աղջիկ մը գերթ հուրի  
Դիւթեց սիրտս, դարձուց գերի...

Ծովափին մօտ մէն-միայնակ  
Ընթերցումէ յոգնած արդէն  
Մըմունցն ալեաց լսեմ անյագ  
Որք սիրտս, հոգիս կը կախարդեն:

Նիհար աղջիկ մը դալկանուշ  
Հեռուն կանգնած Սուրբ Կոյսին պէս,  
Սիրաթախիծ գէմքով մ'անուշ  
Կը դիտէ լուռ զիս դաղտնապէս:

Դիառղ մ'ըլլա զինքն ալ եթէ  
Պիտի գոչէ «Արձան մարմար...»  
Այնպէս ճերմակ. կըսես՝ կաթէ  
Լոյսէ, շաղէ կերտւած ըլլար:

Քար կը նետէ ալիքներուն  
Երբ կ'ամչնա շատ նայելէն.  
Քար կը նետեմ ես ալ իսկոյն  
Զի գիտնալով թէ ինչ կընեմ:

Բան չենք խօսիր. Ան կը ժպափ  
Ես կը գողամ. Ան կը դողա  
Ես կը ժպափիմ. Ան կը փթթի  
Վարդի մը պէս... — Զինջ շափիւղա —  
Աչքերուն մէջ սէրը լողա...

100/  
1058

\*  
Հիմա յաճախ ճամբուս վըրա  
Կը պատահիմ ես «Նիհար» ին.  
Սրտերը մեր կը թրվուա  
Երբ նայւածքներն իրար յառին...

Նիհար աղջիկը զերթ հուրի  
Դիւթեց սիրտս դարցուց զերի:



## ԳԱՐՈՒՆ

Դարուն է հէյ, պայծառ գարուն,  
Նուշի ծառը ծաղկեցաւ.  
Մեղմ կարկաչեց արծաթ առուն  
Համբուրեց խոտն ու անցաւ.

Արև ծագեց, սոկի արև,  
Դաշտերուն մէջ՝ ազամանդ.  
Ու ժպտեցան ծիլն ու տերև  
Ծաղիկ, կանաչ ու մարմանդ,

Նորէն երգը սոխակներուն  
Բուրաստանի ծոցն ինկաւ,  
Գոյն-գոյն վարդեր, քնքուշ, ներհուն  
Ողջունեցին գայն կարգաւ.

Բեհեզ դաշտեր, լազւարի աըօտ  
Ա՛լս ձեր կեանքին ես մատաղ,  
Սիրող հողիս ձեղ էր կարօտ  
Դուք անհատնում երգ ու տաղ:



## ԵՐԱԿ

Սիրալս լեցուն է յոյզերով անհուն...  
Երնէկ անոր որ տէր կ'ըլլա սրտիս  
Ու կը վայելէ յոյզերս անանուն...

Հոգիս լեցուն է երգերով քնքուշ...  
Երնէկ անոր որ տէր կ'ըլլա հոգուս  
Կը սնի երգովս մեղմւշ ու անմշ...

Սէրըս լեցուն է ծաղկով, արևով/...  
Երնէկ անոր որ տէր կ'ըլլա սէլ / ո  
Ու կ'ողջունէ դիս ոիլո բարեով...



## ԺԱՌԵԱԿ

«Սէրէ լարերը իմ կիթառ հոգւոյն  
Նւազէ, ըսիր, ինչպէս որ կուզես...»  
Դիւթւած մատներովս, կըքոտ, բոցակէզ  
Ուժգին պրկեցի՝ պոկւեցան իսկոյն...:



## ԱՐԲԱՋԱՆ ՐՈԴԵ

Ես չեմ մտածեր թէ պիտի անցնի  
Այս սէրը ոսկի, այս ըոպէն անվիշտ,  
Ես չեմ մտածեր թէ խարես պիտի  
Գուցէ ինձ վաղը, մոռանաս ընդմիշտ:

Ես չեմ մտածեր թէ ինձմէ առաջ  
Գուցէ ուրիշ մը սիրեցիր ուժգին,  
Ու թերևս մէկը ինծի անճանաչ  
Համբոյր է քաղեր այտերէդ անդին:

Ես զիտեմ միայն որ իմս ես հիմա,  
Որ շրթունքներուդ այլուղ կը ակով  
Կը վառին շուրթերս, իմ cari sima,  
Իմ չքնար վէնիւս, իմ սէր հոգեթով:

Օ՛ լուռ, մի խորհիր ինծի պէս դռւն ալ  
Ու մօտ քեր կուրծքըդ կուրծքիս ալեկոծ,  
Այգուկ... ինչ լաւ.է սէրովդ արբենալ  
Ըլլալ բուռ մը տենչ, Ըլլալ հրդեհ, բոց:

Օ՛, ինչպէս տաք են բումբերդ ասաւած իմ  
Ես կը խենթենամ... Ես արդէն արբած  
Թող ծծեմ մեղրդ, մեղրդ լուսածին  
Մեղուին պէս խօլ, առէջին փակած...



\* \*

Իրիկունը օրւան կեանքը դողացաւ,  
Վառեց արփին մոմը վերջին՝ ու անցաւ...

Գողացաւ՝  
Հովացաւ,  
Օզը հիմա զովացաւ...

Մութը տակաւ ալիք-ալիք ծովացաւ,  
Ստւերները ծածկեցին ժայռ ու անձա .

Բիւր անձաւ  
Քարանձաւ  
Թոր քնացան լուռ, անցմա...



## ՄԱՂԻԿ ՄԱԽՈՂ ՎԵՐԻԶՎԱՆ

Լիւսի Մեռումեանին

Դլխուն վըրա սակառ մ'աղւոր  
Լեցուն գոյն-գոյն ծաղիկներով  
Փողոցներէն նա սմէն օք  
Կ'անցնի անփոյթ զերթ գարնան հով.  
«Շուշան ունիմ, լիլա, մեխակ,  
Կոկոն վարդեր, մարկրիթ ճերմակ...»

Մերկ բազուկներն իր լուսաշող  
Ճօղունն ըլլան կարծես կանաչ  
Մատիկներուն մէջ սեղմւող  
Փունջերուն թարմ. «Հիրիկ», կակաչ  
Շուշան ունիմ, լիլա, մեխակ  
Կոկոն վարդեր, մարկրիթ ճերմակ...»

Արե մունի դէմքը կարծես  
Պայծառ արև մը դարնայնի.  
Ժայիսն անուշ իը թովէ քեզ  
Կ'ըսես — «Հեղ մը համբռուէի...»  
Շուշան ունի, լիւա, մեխակ  
Կոկոն վարդեր, մարկոփթ ճերմակ

Նուրբ քալւածքովն իր ծերծեքուն  
Ահա կ'անցնի զւարթ անվիշտ.  
Կ'ըսես — «Միթէ ստ չըլլամը քուն  
Որ վաղազարթ կերպէ բնդմիշտ.  
«Շուշան ունիմ, լիւա, մեխակ  
Կոկոն վարդեր, մարկոլիթ ճերմակ...»

Ոտքը բուղիկ, մազերն գանգուր  
Այդին հես դուրս կը նետեի Նա.  
Ծաղիկ մ'ալ ինք ծաղկանց մէջ բիւր  
Որ մարդ բոյրէն կը խենթենա.  
«Շուշան ունիմ, լիւա, մեխակ  
Կոկոն վարդեր, մարկոլիթ ճերմակ...»

Ամէնք դիաեն անսունը իր  
Զի ամէնքուն է բարեկամ,  
Քաղցր լեզովն իը սիրալիր  
Դեղձանիկ մէ, ինք՝ վերիշկան.  
«Շուշան ունիմ, լիւա, մեխակ  
Կոկոն վարդեր, մարկոլիթ ճերմակ...»

## ՆՈՐ ԿԵԱՆՔ

Կ'երգէ Վէրան այսպէս անհոգ  
Փոքրիկ սակառ մը թեխն տակ.  
Որբուկ մըն է չունի ոչ ոք,  
Զէ ինչու որբ. անմեղն հրեշտակ  
Շուշան ունի, լիլա, մեխակ  
Կոկոն վարդեր, մարկրիթ ձերմակ:



Երադ աշխարհի ցն որքներս կսպոյտ  
Իսպառ մոխրացան,  
Ինչպէս լազւարթը ամպին ել կն աշուրթ  
Կ'ըլլա ցիրուցան:  
Բիրտ ձեռք մը հուժկու, տիրական, ձնշող  
Մի անգամ և եթ  
Աւհոգ ու գւարթ օրերուս վարդշող  
Դրաւ վերջակէտ:

Կ'զգամ թէ անվիշտ կեանքիս քաղցրարոյը  
Օրերն են մեռեր.  
Զէ, արշալոյսներն ծիծղուն, կաթնաթոյը  
Երկար չեն տեսը:

Մանկունակ կեանքիս դուք իղձեր անդարձ  
Գնացէք բարով,  
Ան դսք կեանքի բեռն եմ շալակած  
Հոգիս է խոռվ...



## ՄԵՌԵԼՆԵՐՈՒ ԱՐԵՒԸ

Տղաս, զիտոցիր: Սա արիւնի  
գոյնով արեց, որ մեր պատին վրա է  
ինկեր, մեռելներու արեւն է, ամեն տես-  
նելուդ երեք անդամ խաչ հանէ երեսգ...»

Մօրս խօսերը

Շիրիմները կարմրեցան. Շիրիմներէն արիւնող  
Աղօթք մը լուռ կը մխա, աղօթք մ'անխօս ու  
թաքուն.  
Ու ագաւոր նոճիներ կերոններու պէս կանգուն  
Տօնն այս անլուր կը հակեն:

Մեռելներու արեր հիւանդագին ու աղօտ  
կը սողոսկի պատէն ներս գերեզմանի պարտէ-  
զին,  
Յուրա ու մսող դամբաններ գաղջ արևի են կարօտ  
Քիչիկ մը գէթ տաքնալու:

Հիմա մէկ մէկ կը ժպտին, հիմա ուրախ են կարծես.  
Մարմինն իրենց տաքսցաւ թաց հողին տակ  
բորբոսող.  
Աղօթեցին՝ քուն եղան... Ոչ քէն ունին, ոչ ոսխ  
«Փառք Արեին, փառք Տիրոջ...»



## ԳՈՐՏԵՐՈՒ ԱՂՈԹՔ

Ամէն գիշեր զորտերն արթուն  
Կը կռկոան, կողբան տրտում...  
Ի՞նչ վիշտնւագ լուռ գիշերւա  
«Քի-չիք... քի չիք, քօրխա... քօրխա...»

Հանդէս մէ սա սուրբ ու միսթիք  
Զի հասկցան զոր դեռ մարդիկ.  
Աղօթք մ'արդեօք կ'ընեն հոլով  
Մեզի անյայտ իրենց լեզւով...

Ինչպէս խորին, ինչպէս անհուն  
Շեշտերն իրենց վէրք երգերուն.  
Երբեմն ուժգին՝ մերթ կը դոզա  
Զայնը իրենց. «Քօրխխի... քօրխխա.»

Ու մինչ գիշերն կ'անցնի քիչ քիչ  
Երգը լսեմ ձեր ամոքիչ.  
Իմ զորտ քոյլեր, ձայն տւէք ան  
«Քի-չի-չիք... քի չիք... քօրխի... քօրխա...»

25

## ՏԵՂԱՆՔ

Գոհարիկին ալբոմին մեջ

Ցիշատակ մը կ'անցնի դանդաղ, թափառուն,  
Մտքիս մէջէն մուխի մը պէս անհետող.  
Յոյզերս նորէն կեանք կ'ստանան, ու հեռուն՝  
Լոյս-անուրջներս կը պատկերին հոգեթով.

Ապրելու աենչ մը կը ծնի կուրծքիս տակ,  
Անհուն տենչ մը չի պսակւած յոյսերու.  
Կեանքն ինչ քաղցր է, յիշատակներն ալ ինչ տաք,  
Սառած հոգիս շոգեր կ'ըղձա կենսատու.

Հին օրերու սէրերս ինչ շնւտ են անցեր.  
Երէկ դեռևս թարմ արև կար խորն հոգւոյս.  
Ինչու այսօր աւեր կա հոն. բու մը ծեր  
Չարագուշակ սզբ կը հծէ ինձ անյոյս.

Վէրքերս խոր են լայն, անյատակ ծովին պէս  
Բայց յոդնած եմ այլս վիշտեր սզալէ.  
Ծաղիկ—գարունն դեռ չի վայլած լիապէս  
Հոգիս ինչու դէպի ձմեռ կը քալէ:

Ցաւերուս մէջ հիմա կեանքին կը տենջամ,  
— Յիմար տենջանք—կ'ըսես ազմի են մարդեր,  
Բայց ծիլ հոգիս չըմպած սիրո շիթ մ'անգամ  
Արցունք տեսաւ. ինչպէս խամրիլ չ'այրած դեռ.

Ցիշատակներս ահա կ'անցնին թափառուն  
Մտքիս մէջէն մուխերու պէս անհետող,  
Յոյզերս նորէն կեանք կ'ստանան. ու հեռուն՝  
Լոյս—անուրջներս կը պատկերին հոգեթով....

## ԵՐԿՈՒ ՆԱԽԱԿՆԵՐ

1. -

Մովը անվերջ կը պոռա զայրանալով երկինքին,  
Ու կ ստաղ՝ ալիքներ ճերմակ փրփուր կըթքնեն.  
Հորիդանէն խումբ մը ցուլ շղթայապուրծ, մոլեզին  
Ատամներնին դուրս ցցած՝ կարծես եզերք կ'շ-  
տապեն:

Նաւակ մը կա յուսահատ, ծովուն բացը երերուն  
Կայմը միայն կ'երեի ինչպէս փոքրիկ մի սև կէտ.  
Աւաղ, իզուր կը ճգնի պայքար մղել ոնդագրում  
Ալիքներուն հետ անգութ... Այ, խորտակւեց նա  
անհետ:

2.

Մովն է խաղո դու անդորր ու դաշտի պէս տափառակ  
Անուշ երդով կը մնջեն ալեակները հեղանագ.  
Աքձակ ճակատը անոնց կը լիզէ սիւք մը բարակ  
Ու ժանեակներ կըթափեն ալիքներուն մէջ ալմազ:

Նաւակ մը կա սուրացող փետուրի մը պէս թեթև,  
Կարապ մ'ըլլանա կարծես ճերմակ թերլը բացած.  
Տարփուս զոյգ մը երջանիկ նաւակին մէջ սիրահն  
Համբոյր կուտան իրարու, սէրէ գինով ու անսանձ:



## ԱՌ ՆՈՐԵՆ...

\* \*

### Արմենակի Տիգրանեանին

Ի՞նչն է իմ մէջ ես չը գիտեմ,  
Սէր թէ թախիծ, կարծո, տենչանք,  
Անսիւթ երազ, լոյնթ, հառաշանք  
Ի՞նչն է իմ մէջ...—ես չը գիտեմ....

Գիտեմ միայն որ չունիմ այն  
Որուն ձգտի հոգիս մորար,  
Երդ մը գուցէ, մեղմ, միալար,  
Գիտեմ միայն որ չունիմ զայն....

Ու չը գիտեմ ի՞նչն է իմ մէջ  
Որ կը սիրէ, որ կ'արիւնի,  
Կարօտն ունի ջերմ գարունի.  
Ու չը գիտեմ ի՞նչն է իմ մէջ....



ԱՌ ՆՈՐԵՆ  
Տրտմօրէն  
Ինչու զիս կը լկեն բիւր ցաւեր,  
Բիւր ցաւեր՝  
Կարեվէր  
Սրտիս մէջ կը բանան դառն աւեր...  
Ինչու զիս  
Երազիս  
Հետ մինակ չեն թողուր պահ մը մի  
Գէթ խաղաղ,  
Ու աւաղ  
Կսպանեն երգերս իմ այսքան վաղ.  
ԱՌ ՆՈՐԵՆ  
Տրտմօրէն  
Ինչու զիս կը տանջեն բիւր ցաւեր...



## ԱՅՈՒՆ

Աշնո՞ն հովը կ'ոռնա անդուլ  
Տանիքներուն վըրա հինցած.  
Ճուրտ անձրես կը մաղւի ծոյլ  
Չոր տերեներ թափելով ցած:  
  
Ճուրտ անձրես կը մաղւի ծոյլ,  
Հոգիիս մէջ մենիկ ու բարդ.  
Դաժան ամպեր կապարաձոյլ  
Սըրտիս վըրա կ'իջնեն հանդարտ:  
  
Հոգիիս մէջ մենիկ ու բարդ  
Կորած յոյսերս աշնան նման  
Անձրեին պէս, անձրեին չափ  
Արիւն կուլան, արցունք կուլան...

## ՀՈԳԻՍ ԿԱՐՈՏ ՄՆԱՅ

Հոգիս կարօտ մնաց սիրո ջերմ բոցին  
Որ տաքցնէր դալուկ սէրըս որբացած.  
Ամէնքն ինծի սիրելէ վերջ՝ դաւեցին  
Մէկը չեղաւ լինէր անկեղծ, սրտաբաց:  
  
Մէս տաքցնէր դալուկ սէրըս որբացած  
Որ երազներս չի խամրէին յուսահատ.  
Ու երգերըս՝ մոխիրի պէս անարծարծ  
Չի տխրէին, չի լինէին միշտ գունատ:  
  
Ամէնքն ինծի սիրելէ վերջ՝ դաւեցին  
Այսօր իմըս վաղը եղան ուրիշի.  
Մէկը չեղաւ սիրող անկեղծ, կաթոգին...  
Պիտի մեռնի հոգիս կարօտ տաք սրտի...



## ԵՐԲ ՈՒԾ Է ԱՐԴԵՆ...

Հիմա կը սիրես՝ երբ ուշ է արդէն,  
Երբ կեանքս վիշտ մ'է, ու վիշտս անհուն.  
Հիմա կը սիրես երբ իմ հէք սրտէն  
Արիւն կը հոսի, արիւն անհատնում...

\*  
\*\*

Երբ գարուն կեանքիս թարմ ծաղիկներէն  
Պատ պատրաստած ես քեզ ձօնեցի,  
Դուն արհամարհուտ ծաղրով հեգնօրէն  
Ըսիր խնդալով «Պսակդ է ինծի...»

Երբ քսան երկու տարւա սէրս կոյս  
Լեռան շուշանին պէս նուրբ ու ճերմակ,  
Պոկեցի մէկէն սրտէս գեռաբոյս  
Ու դողդալէն գրի ոտքիդ տակ՝

Դուն, յիմնը աղջիկ, կոպիտ հարւածով  
Փշրեցիր սէրըս, նետեցիր գետին,  
Ու չի գթալով արցունքներուս ծով  
Հեռացար առանց նայելու ետին:

Գացիր սիրտ տւիր անոփրտ մարդերու,  
Եւանգ վատ ձեռքեր քաղեցին վարդերդ.  
Ու քաղելէ վերջ խոյս տւին հեռու  
Երբ անպէտք դարձաւ վայելւած սէրդ:

Ուշ դիտցար տվառս որ ինձմէ բացի  
Քեզ չեղաւ սիրող այնպէս անարատ...  
Դիտցար՝ բայց երբոր արցունքի, լացի,  
Բաժին է կեանքս, հոգիս՝ անապատ...  


## ՔՈՒՆ ԵՎԻՐ ՍԻՐՏ ԻՄ...


Քուն եղիք սիրտ իմ ու կը դադարի  
Վիշտդ անդադրում, տանջանքդ ահեղ.  
Քուն եղիք սիրտ իմ ու կը դադարի...

Քեզ չարչարեցին այս քանի՛ տարի  
Արթն հոռեցաւ խորքէդ ամէն հեղ.  
Քեզ չարչարեցին այս քանի՛ տարի...

Պոկեցին ոէրերդ ձեռքեր օտարի  
Ծակեցին հոգիդ ինչպէս ուր տսեղ  
Դաժան ու կոսլիտ ձեռքերն օտարի...

Է՞հ, մի՛ տանջեր քեզ, մի՛ տար ժեռքարի  
Կ'անցնին սև օրեր կուգա նոր Տարի  
Դէ մի՛ տանջեր քեզ, մի՛ տար ժեռքարի...

Քուն եղիք սիրտ իմ ու կը դադարի  
Վիշտդ անդադրում, տանջանքդ ահեղ.  
Քուն եղիք սիրտ իմ ու կը դադարի...



## ԻՄ ԽԵՆԾ ԵՐԱՊԵԿՆԵՐ...

Իմ խենծ երապներ հերիք ձեզ թափ տաք  
Հերիք դուք ճախրէք եթերէ եթեր.  
Նսյնն է, վազ թէ ուշ կեանքի բիրտ ապաակ  
Պիտի հաշմէ ձեզ... Այդ դուք չեք գիտեր։  
Ա՛յ, դուք չեք գիտեք — թիթեռներ անմիտ—  
Զարքը աշխարհի, թոյնը մարդօձի.  
Կտրատեն պիտի կապոյտ թերնիդ  
Պիտի չի գթան ձեր ողբ ու կոծի։  
  
Ու պիտի իյնաք ձեր բարձունքներէն  
Պիտի ջախջախւիք բիրտ ոտքերու տակ.  
Մէկ է ճար չի կա, չարքերը շատ են...  
Իմ խենծ երապներ հերիք ձեզ թափ տաք...  
Սյմբ

## ԱՅՍ ԳԻԾԵՐ

Ինչքան ասուպնեց  
Ինկան այս գիշեր,  
Անխօս ու անձայն,  
  
Ու ինչքան կանաչ  
Կեանքեր անձանաչ,  
Խամրեցան, անցաւն։  
  
Սմբուլներ փթթաժ  
Աչուկներով թաց,  
Լացին՝ նովացան...  
  
Այս գիշեր հոգիս  
Հերիք մորմոքիս,  
Լուռ, միահեծան...



## ԶՄՐԱՆ ՄԷԶ

Զմեռն է ձգեր սաւանն իր ճերմակ  
Լեռներու ուսին,  
Եղնիկի քնքուշ ոտները հիմակ  
Ցուբաէն կը մսին:

Գերեզմանոցի նոճիները սև  
Կայրահակ կ'ըլլան,  
Ու շիրիֆները բարդ ձիւնին ներքե  
Ցուրտ երգ մը կուլան:

Սոխակի մ'անուշ դայլայլը չիգար  
Պուրակի ծոցէն,  
Հոսող առուներ ձորերէն դարվար  
Ողբեր կը հծծեն:

Սառած է չոքաղին, մեռած են բոլոր  
Երգեցը գալնան,  
Երգերը գալնան, անուշ, մեզմօրօր  
Նւազի նման...



## ՆՈՅԵՄԲԵՐ

Քամին եռժկու կը ջաշէ  
Ծառերուն մէջ ոսկբացած  
Ճիւզեքն իրար կը զարնեն.

Բալինեքաւ աեքներ  
Պառւտկելով կ'իյնան ցած  
Ազնան ցուրտէն դողալէն....

Կազնիի հաստ բունին աակ  
Խեղճուկ գէմքով մը բարի  
Խորհուրդներով դատարկ, սին,

Մայլապատիկ՝ շուն մը ծեր  
Նստեր՝ կարծես կը խօրհի  
Կեանքի «Ինչո՞ւ» մասին....

Կարմիր թաւիշը վարգին  
Կանաչ մնդուսը մարգին  
Հիմա ինպառ մոխրացան.

Գործն ու Դալուկը ալսեղծ  
Կը հեծեծեն դառնագին  
Դաշտերուն մէջ լուռ, անձայն....



Քնյը յոգնեցա ես կեանքէն, ծնւնկրդ, ծնւնկըդ բեր մօտիկ,  
Քլութըս խոնջ թող հանգչի պահիկ մը գեթ հանդարտիկ:

Քնյը, տես, ճակատա կ'այրի, մատւցներովդ դայն շըփէ.  
Աչքէն հոռող արցունքը բէշիդ ծայլով քու սրբէ:

Քնյը վատ մարդիկ կերան զիս, ոև քաշեցին սրտիս շուրջ,  
Ջիւն շդպներու գգեցին. սէրըս հագաւ պատռած քուրջ:

Քնյը, ափոսս չէ ինծի պէս ջահէլ-ջիւան պատանին  
Ի՞նչ եմ ըքեր ես իրենց, երգերս գողցեր կը տանին:

Ախ, յոգնեցա կեանքէն քնյը, ծնւնկըդ բեր մօտիկ,  
Քլութըս խոնջ թող հանգչի, ծունկիդ վըբա հանդարտիկ...:



## ԱՆԿԱՌԱՅՈՒ ԵՐԳ

### I

Զեղի ես կ'երգեմ, նոր հողէն ծը-  
լած մատղաջ ոյունի կանաչ ածունեց,

Զեղի ես կ'երգեմ ածուն ոռագող  
արծաթ առուներ,

Զեղի, ելակի քաղցրաբոյր դաշ-  
տեր...

Մայիսեան աստղոտ չքնաղ կիշեր-  
ներ, դնւն հրամաք ծիր կաթ.

Զեղի գորտերու գիշերւան հանդէս:

Զեղի ես կ'երգեմ իրիկնամուտի  
սրբողան ոլտհեր, երբ օդը լի է գեռ չի հաս-  
իցւած, մըմունջով, երգով, ազօթքով անբաւ.

Զեղի սուերոտ պզտիկ անսառ-  
ներ, ուր սարեակները համբոյր կը փաթթեն  
իրար կտուցի՝ սէրէ գինովցած...

Դնւք իմ բանաստեղծ, դնւք իմ  
մուռանեց,

Օ՛. Ես արբած եմ ձեր դիմթանք-  
ներէն, ձեր հրաշքներէն, ձեր վայելքներէն...

II

Զեզի ես կ'երգեմ անփոյթ ճը-  
պուռներ, ցաւոտ շեշտերով ծղրիթ եղբայրներ,  
Խաւարը ճանկող կայծ-փոսուա-  
ներ—անկոչ փարուներ...—

Զեզի, զով սիւքէն մեզմիկ ծո  
կացող հասած ցորենի ոսկեղծ արտեր.

Հեւացազ կէտօք, ուր մողէսները  
պար կուզան արթիո, կիզող արևի հուրքէն  
կանանչցած.

Զեզի ես կ'երգեմ, նարմաշարժ  
ալիք, քնացող ծովիկ, մեզմաշունչ հովիկ.

Ա՛խ ես կարօտ եմ, միս ես կա-  
րօտ եմ, ձեր զիւթանքներուն, ձեր հրաշքնե-  
րուն, ձեր գաղտնիքներուն...

III

Զեզի ես կ'երգեմ անսւշ խազողի  
պարմքոտ ողկոյզներ,  
Եւ ձեզ, զայն ճմլող օքնեալ  
հնձաննել,

Եւ ձեզ, այդ զինին կարմիր, փըր-  
փուրտու պղինձ թասերէ խմող ֆափիրներ,  
Հրդեհ-արտերնիդ մարող ֆափիր-  
ներ...»

Զեզի ես կ'երգեմ գեղնած աե-  
րներ, որ պառյտ-պառյտ ցած կ'իյնաք գիտին:  
Անցած փառքերնիդ ողբ մըն է հիմա, աւադ  
անցաք դուք.

Խաւար գիշերւան գիրկը հեծեծող  
անթիւ թշւառներ—Սէրէ խաբւածներ—Յոյսեր-  
նիդ ջարգւած, սէրեբնիդ փշրած, կեանքը անէ-  
ծող հէք զոհեր դժբաղգ... Դուք սէրը կուլաք,  
ես ձեզի կուլամ. ես ձեզի կ'երգեմ, ես ձեզի  
կ'երգեմ...»

Ա՛խ ես կարեկից՝ ձեր արցանք-  
ներուն, ձեր տանջանքներուն, ձեր հծծում-  
ներուն...



## ԻՐԻԿՆԱՄՈՒՏԻ ԽՈՐՃՈՒՐԴ

Վերջաղոյսի ստւերները կ'երկարին...  
Հատնող արել հոգևարք թոքախտաւու-  
րին պէս անզօր է՝ բայց կարմիր...

Օ՛, ինչպէս խենթ փափաք մը ունեի  
գէմքս այդ կոտրտւող ճառագայթներու ցնցու-  
ղին դէմ բռնած մնալու, մնալու, մինչեւ դալկա-  
նան անտնք ու հատնին...

Մքմունջ մը տխուր ու մեղի,  
Եղանակ մը միալար ու կրկնող,  
Հէքեաթ..մը դիւթական  
Ու Նոր Հոգեգալուստ մը սրբազան ու  
միսթիք՝

Որ կամացուկ հողիէս ներս կը սողու-  
կին...

Քրիստոս մըն եմ ես հիմա, որ կ'ու-  
զեմ սիրել ամենքին և ներել թշնամիներուո...

\* \*

Կարմիրը քիչ-քիչ կը դալկանա, ու դա-  
լուկը՝ կը մոխրագունի.

Գորշութիւն մը հիմա կը տիբեցնէ  
ամէն բան,

Դիմացի լեռներուն վըա ու բոլոր իրե-  
րուն՝ վեհօրէն ու ծանր, մշուշ մըն է որ կ'իջ-  
նէ. խորթին խորհուրդ մը կարծես, որ մատծել  
կուտա մարդուն.

Գիշեր...



## ԷԼՄԱՍ ԳԵՂԻ ԱՂՋԻԿ...

Էլմաս գեղի աղջիկ, հասած ձիթապառղի պէս ուն են աչքերդ, յօնքերդ ըսես՝ մուրով քաշւած...

Ինչու երկար չես նայիր ինծի. կ'ամչնաս, կը կարմրիս ու գետին կը դարձնես աչքերդ.

Էլմաս, անլեզն մարալ, տես՝ արևը կ'այրէ ճակատդ, գեղին եաւմախրդ ընքւիներուդ վրա քաշէ. այ այդպէս... Ույ Էլմաս, առ ինչ աղւոր եղար...: Այտերդ կարմիր են զօղալի պէս:

Թթանէ շապիկդ քրտինքէն թրջեր. է այ աղջի, ծծիկներդ՝ կ'ըսես ջուխտ մը հաւրալներ ըլլան վանդակի մէջ թպրացող.

Էլմաս, բոպիկ ես, չես վախնար որ փուշերը ոռքերդ կ'արիւնեն. Աղջի անաստւած, կշտի կապած գոգնոցիդ ծայրերէն ինչ բռներ պահեր ես. ես արդէն տեսա վարտիկդ գոյն զգոյն:

Էլմաս, մեղք ես, բրտնեցար յարդի

խուրձին տակ. նայէ բարկ շոգի մը ծծերէդ դուրս կ'ելլէ. գամ օգնեմ քեզի. կիսեմ շալակդ: Աղջի մ'ամչնար. գեղացի կ'ըլամ, հովիւ կը դառնամ, ձեր տան դիմացը կօրօն կը շինեմ: Քաղքցու շորերս մէկ կողմ կը նետեմ, ինչն շոր կը հագնիմ. գլխուս կարմիր եայլուի կը կապեմ ու քեզի հետ ցորեն կը կրեմ.

Միայն թէ խօսք տուր որ զիս կը սիրես, ուքիշը չես սիրեր:

Ա՛յս, էլմաս էլմաս. Բնչ լաւ կ'ըլլար հետդ արտ երթախնք, մանգաղները ձեռքերնիս ցորեն հնձէինք. դուն ծռէիր հասկերը կտրելու, ես քովդ կանգնած՝ բացւող շապիկիդ մէջէն կը բակի պէս այրող ու ամուր ծիծերդ տեսնէի թաքուն...

Էլմաս, անտառ երթախնք, փայտ ընէինք. ուաքերս բոպիկցնէի քեզի պէս. հոգ չէ, փուշ թող մտնէին, միայն թէ հետս դաիր, հետդ ըլլաի...

Էլմաս, գեղի աղջիկ, չոպան աղջիկ սիրեցի քեզի, էրէցիր ինծի...



## ԹԵՓԱՌՈՒՄՆԵՐ

Կը քալեմ...

Թովէս հնչուն ծիծաղներով կ'անց-  
նին երջանիկ մարդերը արդահատանքի ակնարկ-  
ներ սահմայնելով վրաս:

Կ'անցնին՝ անփոյթ ու ևսամու...

Կը թւի ինծի որ խեղճաւթեանս  
մտախն կը խօսին: Դիտեն որ ես սէր մը ռւսե-  
ցեր եմ բիւրեղ ու պրիսմակ, բայց անձանօթ  
մարդիկ, գիշեր մը զողցեր են զայն ինձմէ ու  
նեռեր են անյայտ ծովերէ անդին...

Ա՛խ, ինչմեւ ատանկ բաներ կը  
խօսին.

Ես չեմ ողեր որ մարդիկ արգա-  
հատին ինծի,

Մեղքնան՝ որ մանուկ ԱԵ՛ ո ցնցո-  
ալիներ է հագեր:

\*

Կը քոլեմ...

Գործիկ արահետներէ, որոնք զիս  
կը առնին հեռան, գիւղին միւս ծայրը մեկու-

սի, ուր մարդ չիկա, ժխոր չիկա, աղմուկ չիկա...

Շագանակի ծառերուն մէջ պղտիկ

թոշուններ կը պճպճան անհանգիստ:

Ինծի կը թւի, որ իմ մասին բան

մը կը հաղորդեն իւարու.

Կը թւի ինծի՝ որ անոնք գիտեն

թէ ևս ալ իրենց պէս, որ մը երգեր եմ ունե-

ցեր անփոյթ ու թեթե՛ բայց չար ձեռքեր խեղ-

դեր են զանոնք կոկորդիս մէջ:

Զէ, ես չեմ ուզեր որ պղտիկ

թոշունները մեղքնան ինծի ու խորհրդաւոր

կերպով փսփսան իրարու մէջ. «Որբ տղան

կ'անցնի, սէրէ որբ, սէրէ որբ, նայեցէք, որբ

տղան կանցնի, սէր չունի, սէր չունի, չունի,

չունի, չունի...»


\*

Հէրա, սէրիս աղջիկը, եթէ դուն  
շատ պիտի ուշանաս.

Կամ հեռացումի ովկէանը դեռ

այնքան պիտի երկարի, ուր պիտի չի կընամ

գեռ շատ ատեն նաւարկել քեղի՝  
 ես-կը մեռնիմ կարօտէս...:  
 Ահա շունչդ զգացի շունչիս.  
 Գունդուրաննքդ...  
 Սիրտս անձրեւու մօտ եղող եր-  
 կինքին պէս լեցւած է ու միայլ՝  
 Բայց կ'ամչնամ լալու,  
 Որովհետեւ չեմ ուզեր որ մարդիկ  
 արգահատին ինծի...:



## ՀԵՐԱԿԻՆ ՀԵՏ

Հէրա,

Ահա եղեամը իր պաղ աղամանդ  
 ներով զարդարեց դաշտը. տես ուռենին ինչ-  
 պէս կը ցոլցլա:

Խունկին հոտը կ'առնե՞ս խօտերէն.  
 Ճոթրիններն են որ այդպէս անուշ կը բուքեն.

Հէրա, եկուր քեզի հետ ոտքեր-  
 նիս բոպիկցնենք ու թաց խոտերուն մէջէն վա-  
 զենք իրար ետևէ.

ԱՌ, ինչ կըլլար եթէ վագած  
 ատենդ յանկարծ վայրի մեխակներու ցօղուն-  
 ները ոտքերուդ պլլւեին, ու դուն երեսիդ վրա  
 վար ինայիր.

Շըջազգեստդ վեր ելլեր, ու դուն  
 քիչ մը կարմրելով տճապարէիր շուտ մը ծած  
 կել բացւող սրունքներդ:

Ես օգնութեան չի փութաի, այլ  
 ընդհակառակը սեխերով լեցուն պզտիկ սակառի  
 մը պէս ձեռքովս վլորէի քեզի կանաչ խոտե-  
 րուն մէջ.

Յօղին կայլակները սրունքներէդ  
վեր ու կուրծքիդ մէջ մտնէին, ու դուն սար-  
սըռաիր զովութենէն.

Դուն ճշափը, օգնութիւն աղաղա-  
կէիր՝

Ու ես ուշ ատեն միայն քեզ գըր-  
կէի, վեր հանէի,

Դուն ճակատդ պոստելէն յան-  
կաբծ հայիոյէիլ ինծի.

Ես կուշա մը ծիծաղէի վրադ...

Հէրա, աղւնը աղջիկ, չնո դիտեք  
թէ ինչքան լաւ կ'ըլլար այդպէս...

Ես զիտեմ մանաւանդ, որ քիչ  
յետո երբ արել տաքնար ու չորցնէր թրչւած  
քջաղզեստդ՝

Պիտի մոռնաիր ամեն բան ու  
պիտի ներէիր ինծի.

Ու զրթունքս համբուրելով պիտի

խնդրէիր որ նորէն դաշտ երթանք, որպէսպէ  
թիթեանիկներ որսաս մազերուդ մէջ դնելու  
համար,

Խենթ մի անւաներ ինծի, որով-  
հետեւ դուն ոլ մեծ երեխա մընես...



Վերջալոյս...:

Ստւերները կամացուկ ու դանդաղ  
տեղաւարւեցան լեռներուն ետև, ձարերուն մէջ,  
թաւուաներուն խորը. լուռո...:

Հորիզոնը արիւն կը ցնցուղէ:

Որքան կարմիր կա այս իրիկուն...:

Մինակ եմ գերեզմանատան պար-  
տէզին մէջ: Ի՞նչ շատ յամիկներ են այստեղ.  
Ես կը քաղեմ անոնցմէ և փունջեր կը կազմեմ:

Տժգունած տապանաքարերը անօ-  
րինակ կերպով երջանիկ են կարծես այս իրի-  
կուն, ու թախծոտ ժպիտ մը անոնց դէմքը  
միւուներ է....

Ահա բարակ քամի բարձրացաւ.  
Նոճիները դարձեալ ոկսան սրօփալ, սո՞ մ՛ու...  
ա՞ մ՛ու....

Երէկ ալ նոյնպէս քամին մտաւ  
անոնց մէջ ու ինչ որ տիտուր եղանակ յօրինեց,  
ես ունկընդընեցի այդ ողբը՝ և զարհուրեցաւ:  
Բայց այս իրիկուն, երգի խօսքե-

քը աւելի՛ են տարօրինակ, և այս ձայնը, ուն  
Աստւած իմ, այս ձայնը կարծես ծանօթ է ինձ

«...Արել շիջաւ. իրիկնւն, իրիկնւն.

Խաւարը իջաւ. ի՞նչ ցուրտ է հիմա.

Յոյսերս շիջան, արելն պէս, արելն պէս,  
Օ՛, ի՞նչ ցուրտ է հոգիս, եալէ՛յ, եալէ՛յ...»

Դուն կ'երգես կապոյտ երգերդ թրթուն,  
եւ ի՞նչ, կը կարծես որ ես չունիմ երգեր,


եկուր, ականջ դիր հարէմիս պատուհանին տակ  
Դազէլներուս կլկլացող, եալէ՛յ, եալէ՛յ...

Ծաղիկներ կը հաւաքես, ճերմակ, կարմիր,  
Ի՞նչ բաղդաւոր է Ան՝ որին պիտի տաս,

Նէյ վախ իմ ջիւան կեանքիս. Այս ի՞նչ կանուխ  
նին դարձա աղջիկ չեղած. եալէ՛յ, եալէ՛յ...»

Դուն կ'երգես կապոյտ երգերդ թրթուն,  
ես կուլամ ջահէկ սէրերս անցեալի.


Դուն երգէ, ես կը պարեմ «Մահւան Պարը»  
Դուն մի լար, ես կ'երգեմ. եալէ՛յ, եալէ՛յ...



Օ՛, աստւած իմ, այս ձայնը կարծես քրոջս ձայնն է, քրոջս՝ վարդուհինս...  
Պիտի խելագարւիմ ես:

Նա է, այն, նա է, որ դեմս կանգնած, ուռած աչքերով ինձի կը նայի ու չի խօսիր բնաւ, ինչքան է լացեր...:

Խեղդեցէք, խեղդեցէք, խեղդեցէք  
զիս, ես ապրելու իրաւունք չունիմ:  
Խեղդեցէք զիս...



ՀՀ Ազգային գրադարան



NL0349608

36350